

# Բահումար

Առօղջական Գիտական Եւ Ծանոթացրին Աշխագիր

Դ. ՏԱՐԻ

Թիկ 43

ՅՈՒՆՈՒԱՐ 1930

## "Ե Թ Է Գ Ի Տ Ն Ա Յ Ի" ...

Չատ մը հիւանդութիւններէ կրնայինք զերծ մնալ,  
ևթէ բաւականաչափ ծանօթութիւն ունենայինք անոնց  
պատճառներուն եւ դարմաններուն մասին:

ՏԵՐԱՌԵ

Ամէն անգամ որ արկած մը, դժբախտութիւն մը կուգայ մեր  
զլխուն, եւ կը հաստատենք, որ քիչ մը ուշադրութեամբ եւ զգուշու-  
թեամբ կարելի էր խուսափիլ անկէ, ցաւագին կ'աղաղակենք.

— Եթէ գիտնայի՞...

Նոյն աղաղակը կամ տրտունջը աւելի յաճախ կը լսուի, երբ  
ցաւ մը, լուրջ հիւանդութիւն մը գայ խանգարել մեր գործունէու-  
թիւնը, թունաւորել մեր կեանքը եւ պատճառ դառնալ ֆիզիքական,  
բարոյական եւ հոգեկան ցաւերու եւ նիւթական զոհողութիւններու.


— Եթէ գիտնայի՞...

Եւ սակայն նսխապէս երբեք փորձ չենք ըրած գիտնալու, սոր-  
վելու, — կանխելու համար չարիքը: Եթէ պատահմամբ կամ փոր-  
ձով քանի մը ծանօթութիւններ ժողվեր ենք, կարեւորութիւն չենք  
տուած անոնց, որովհետեւ վայրկեան մը իսկ չենք ուզած ենթա-  
գրել, որ այդ չարիքը մեզի ալ կրնայ վիճակիլ:

Տարօրինակ բայց սովորական, ընդհանուր է այն մտայնութիւնը,  
որ մեզի կարծել կուտայ թէ ամէն չարիք, ամէն ցաւ դրացիին կըր-  
նայ պատահիլ, բայց երբեք մեզի: Վստահ ենք, որ աշխարհի բոլոր  
դժբախտութիւնները ուրիշին համար են: Եւ երբ անոնցմէ մեզի ալ  
բաժին կ'իյնայ, իրօք որ կը զարմանանք եւ կը հառաջենք...

— Եթէ գիտնայի՞...

ՀԱ - 5350



Բայց այս սկզբնական, ինքնարուխ ափսոսանքէն վերջ, ուրիշ մտայնութեամբ մըն ալ, որ մեզ կը մղէ միշտ մեզմէ դուրս փնտռել մեր ձախորդութիւններուն եւ ցաւերուն պատճառը, չենք ընդունիր որ անհեռատես եւ անզգոյշ եղած ենք, ու կը բողոքենք նախախնամութեան անարդար վարմունքին դէմ: Զէ՞ որ բան մը չէինք ըրած, հիւանդութիւնը մեր վրայ հրաւիրելու համար:

Այս մտայնութիւնն ալ արդիւնք է դարձեալ՝ մեր մարմնի կազմին, դործունէութեան եւ ինքնապաշտպանողական միջոցներուն մասին մեր խոր տգիտութեան:

Եթէ գիտնայինք եւ համոզուէինք որ «ամեն առողջ մարդու մեջ նիւանի մը կը բնանայ», ինչպէս կ'ըսէ ֆրանսացի սրամիտ թատերազիր մը, որ այդ հիւանդը ոեւէ ատեն եւ ոեւէ պարագայի տակ կրնայ արթննալ, յաճախ մեր անդիտակցութեամբ կամ տգիտութեամբ, այն ատեն շատ աւելի զգուշութիւններ ձեռք պիտի առնէինք յարգելու համար այդ անբաղձալի հիւանդին քունը եւ աւելի լաւ պիտի ըմբռնէինք այն ճշմարտութիւնը թէ «լաւ է կանխել քան բուժել» կամ «մէկ կրամ կանխազգուշութիւնը աւելի կ'արժէ քան մէկ քիլօ դարմանը»:

#### Բացատրեմ:

Յաճախ ըսուած է թէ կեանքը, ոչ միայն ընկերայինը, այլ եւ անհատականը, ֆիզիքական մշտական պայքար մըն է: Արդարեւ, մեր մարմնին զանազան մասերը, մեր կազմուածքին բոլոր բջիջները շարունակական կռուի մէջ են արուաքին եւ ներքին ախտածին պատճառներու դէմ, մեր առողջական հաւասարակշռութիւնը պահպանելու համար: Անոնք ամէն լայրկեան պատնէշին վրայ են եւ աշալուրջ կը հսկեն, պաշտպանուելու համար մեզ շրջապատող ֆիզիքական (լոյս, ջերմութիւն, պաղութիւն, խոնաւութիւն, եւայլն) քիմիական (թոյնոր, այրող նիւթեր) բուսական եւ կենդանական (մակարոյծներ, մանրէնեց) վնասակար ազդեցութիւններուն եւ յարձակումներուն դէմ:

Այդ մշտական պայքարին վնասներն ու մասնակի աւերները չենք զգար, մինչեւ որոշ աստիճան, որովհետեւ մեր մարմինը, այդ հրաշալի մեքենան զոր այնքան շարաչար կը գործածենք, անմիջապէս կը մաքրէ, կարգի կը դնէ ու կը վերանորոգէ: Սակայն տարիներու ընթացքին, մշտական պայքարի ազդեցութեան տակ, կը մաշի, կը ծերանայ եւ կը մեռնի:

Դժբախտաբար, այդ մշտական պայքարի ընթացքին, մարմինը երբեմն տեղի կուտայ բուռն յարձակումներու առջեւ, կը պարտուի,

կը հիւանդանայ: Յաճախ, ի վերջոյ, յաղթական կ'ելլէ այդ ժամանակաւոր պարտութիւններէն, բայց առոնք կը ձգեն ճեղքուածքներ, զորս մարմինը կը վերանորոգէ, կը կարկտէ: Սակայն այդ կարկտանները յաճախ չեն դիմանար ու անմիջապէս տեղի կուտան յաջորդ յարձակումի մը կամ առողջապահական սայթաքումի մը առջեւ եւ այդպէսով կը կարճեցնեն մարդկային մեքենային գործունէութեան տեւողութիւնը:

Արդ, ոչ միայն մեր մարմնին չենք օգնոր թէ՛ իր տեւական պայքարին մէջ և թէ իր պարտութիւններու, հիւանդութիւններու ընթացքին, այլ յաճախ, անգիտակցաբար կամ տգիտաբար, ամէն կերպ կը դըժուարացնենք անոր այդ ծանր ու կենսական պաշտօնին կիրարկումը: Անոր հանդէպ ներքին թշնամիի դերը կը կատարենք, անոր պաշտպանողական միջոցները կը խանգարենք եւ կը ստիպենք զայն՝ որ իր ուժերուն մէկ մասը վատնէ կոռւելու համար մեր հակաառողջապահական արարքներուն, մեր անփութութեան եւ անհեռատեսութեան հետեւանքներուն դէմ:

Այսպէսով մեր մարմինը ոչ միայն ամէն օր քիչ մը կը մեռնի արտաքին միջավայրէն եկած վասակար ազդեցութիւններուն եւ յարձակումներուն դէմ իր մղած տեւական պայքարին հետեւանքով, այլ մենք ալ ամէն օր քիչ մը կը սպաննենք զայն: Անոր համար է որ դարեր առաջ Սկանեկա ըսած է. «Մարդը չի մեռնիր, այլ ինքզինք կը սպաննէ»:

Այս պայմաններուն մէջ դիւրին է ըմբռնել թէ ինչո՞ւ «ամէն առողջ մարդու մէջ հիւանդ մը կը քնանայ» եւ թէ ինչո՞ւ այդ հիւանդը ամէն վայրկեան կրնայ արթնալ:

Արդ, անկարելի է նախատեսել, թէ այդ հիւանդը ի՞նչպէս պիտի արթնայ ու ֆիզիքական եւ հոգեկան ի՞նչ ցաւեր, աւերներ եւ նիւթական զոհողութիւններ պիտի պատճառէ:

Ճիշդ այդ պատճառաւ ալ ամէն ջանք պիտի թափենք որ չը խանգարենք անոր քունը եւ չարթնցնենք զայն: Որովհետեւ անգամ մը որ արթնայ, այլեւս դժուար է զայն քնացնել:

Հոս է որ կը հաստատենք իմաստութիւնը այն խօսքին թէ «լաւ է կանխել քան բուժել», կամ «մէկ կրամ կանխազգուշութիւն աւելի կ'արժէ քան մէկ քիլո դարման», որովհետեւ ամէն դարմանում, նոյնիսկ եթէ արդիւնաւոր ըլլայ, նորոգում մըն է միայն եւ նորոգուած ոեւէ բան նորին արժէքը չունի:

Ի՞նչ ընելու է ուրեմն, մեր մէջ քնացող հիւանդը չարթնցնելու համար:

Բժ. Լ. ԳՐԻԳՈՐԵԱՆ